Խմբագրատեղի գրասենեակի գրասենեակի 8 մէճիտ.
6 այլոգ 4 »
3 այլոգ 2 »

Թաղրարարիչին բոլոր իւաղրէթի պիպէ ղարագ, Սէնէվի գրս. 10 մէճիտ.
6 այլոգ 5 »
3 այլոգ 2 1/2 »

Էլտէն նիւսխէմիզ սաթըրը իքի էլի բարալըգ գայիմէյէ։

Մասիսի Էջերեան

1879 ԹՐԸԹՐԻՆԻ Լ.ՎԼԼ. 20
ՉԻ ՀԱՐԵԼԻՆՊԻՀ

ՄԻԻՆԱՏԻ ԷՐՃԻԵԱՍ

1878 ՀՈԿՏԵՄԲԵՐ 25 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ՆՈՅԵՄԲԵՐ 6

1790 ՉԻԼԳԱՏԼ 11
Ն. 3890

Իրանաքին պէհլր սաթըրը Հիրեի ուէֆիա 3, Զինի ուէֆիա 2, Յիւնիսի վի սայր տէ Փալար իչին 1 էլ Երան սըրասանա գատարմանան գանսաթրրէր։ Մէթրոպ վի սաթրէր, գալաթատա իէնէ չէնպիր բաղարընտա վագը Ն. 41 Գալի խանընտա Կարապետ Ց. Փանոսեան իսմինէ իրսալ իտիլէճէք տիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՅԻ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Պոյպայ, 5 Նոյեմ.

Թէէմին իլլէտիքլէրինէ կէօրէ, Աֆղանիսթան էմիրի ձէլալապատտա պուլունուպ, ինկիլիզլէր իւզէրինէ հիւճում իթմէէ հազըրլըգ կէօրիւեօր իմիշ։ Նայեմ-բերին իքինճի կիւնիւ Ալիմէսճիտէ թէսլիմ օլունան ինկիլթէրրա՝ն իւլթիմաթիւմի, Բուս հէյէթը սիւֆէրասընընը Գապուլտան չէքիլմէսինի թալէպ իտիեօր։

Աթինա, 5 Նոյ։

Միլէթ մէճլիսի, միւզաքէրաթընընը թէմտիտի զամանտա եէնի հէյէթի վիքէլա թարաֆընտան մուղու պուլան պիր թէքլիֆի 79 գուրաեա գարշը 88 գուրա իլէ ըէտտ իթտի։ Գունուն իւզէրինէ եէնի հէյէթի վիքէլա անիտէ իսթիֆա իթտի։

ԱԺԱՆՍ ԸՆՕԹԹՐ

Լոնդրա, 5 Նոյ։

Աթինտան պիրտիրիլտիկինէ կէօրէ, մէճլիսի վիքէլա ըէյիսի ճէտիտի միսսիս Թրիդուբիս, խարիճիէ վէ մալիէ նէզարէթլէրի վէքեալէթինի տախի տէրիւհտէ իլլէտիլ տիր։

Միսսիս Զարմիս տախի իէէ վէ մալիէ նէզարէթլէրի վէքեալէթինէ մէմուր օլուպ, միրալայ Գարահիսարի հարալիէ վէ միսսիս Գանարիս պահրիէ վէ միսսիս Մավրգորտատա 30 մէզահիլ նէզարէթիէ թային օլունմըշլար տըր։

ՏԱԽԻԼԻՅԷ ՎԷ ԽԱՐԻՃԻՅԷ

Զաթը հազրէթի բաշիշահիլէրի, թախսիսաթը սէնիէէլէրինտէն պիր այլըղընը, եանի 50 պին եի գլիւք գայմէյի, իլլայի գավայիմ գամիսիօնընա թէրք իլլէմիշլէրտիր։

—Հավատիսին դարիսի, Պուլղարլար թարաֆընտան իւլթիմաթում թարպընտա Պէյօղլու սէֆարէթխանէլէրինէ պիրէր նոթա վէրիլմէսի տիր։

Իւլթիմաթումը կէօթիւրէն Պուլղար մէպուսլարընը, պուրատա Ինկիլիզ սէֆիրինտէն մատտա քեա ֆիֆէյի սիֆէրա գապուլ իթմիշլէր տիր։

Տունքի կիւն աչընտան պիր խապէրէ կէօրէ, Բուսիս հիքիմէթի Պապը Ալի իլէ մուահէտէյի գաթիէ ագա իթմէքսիզին Շարգի Բումէլինի թախլիէ իթմէէճէյինի պուրատա պապը սէֆարէթէ տախի պիլտիրմիշ օլմաղլա, իշ պու եիւզտէն տախի քէսպի ըսմիէէթ իթմիշ, վէ Ինկիլթէրրատա մուահէտէյի գաթիէ Պէրլին ահտնամէսի օրտուզու ճէվապը վէրիլէկլիմիշ տիր։

Տիկէր պիր խապէրը սահիհէ նէզարէն, Ինկիլթէրրա իշլու մայիս այընտա Շարգի Բումէլինէ պիր Բուսիա ասքէրի զամանագ իւզրէ, գըթայի մէզպուրէնին թախլիէսինէ Բուսիաեը մէճպուր թանըտըղընը պիլտիրմիշ տիր։

Բուպարընը Շարգի Բումէլինին ումուրը հալիէսինի էվրաա գամիսիօնընա թէսլիմ իթմէմիշ օլմասըընտան տոլաեը տէվլէթլէրճէ բիր թէսթօ իտիրմիշ օլմասը մէմուլ իսէ տէ, տահա պիր խապէրը սահիհ ալընմամըշտըր։

Բիմսեէթ օլունտուղունա կէօրէ, Թրանսա վէ Ինկիլթէրրա վէ Ավստրիա վէ Ավթրիա տէվլէթլէրինին Բումէլիի Շարգի գամիսիօնու մուրախասաղարը, Պուլղարլար թարաֆընտան կէօնտէրիլէն հէյէթը մէպուսլարի գապուլ իթմէք իսթէմէյիպ, եանընդ Բուսիա մուրախասը դապուլ իտիեօր իմիշ։ (Վագըթ)

—Ցիւն ագշամ զաթը հազրէթի բաշիշահի թարաֆընտան Ալմանեա սէֆիրի նամընա օլարագ Եըլտըզ սարայընտա պիր զիեաֆէթ քէշիտէ պույրուլմուշ տուր։ Զիեաֆէթտէ էքսէր վիւքէյայի ֆիխամ հազարաթը հազըր պուլունմուշլար տըր։

—Ցիւնքի կիւն մէճլիսի վիքէյա ֆէվգէյատէ պիր սուրէթլէ իճթիմա իտէրէք, Ժանտարմա մէսէլէսի իլէ Իրանա թէրք օլունմուշ օլան Գոթուր արագիսի իւզէրինէ միւզաքէրէ պույրուլմուշ տուր։

—Սէլանիք իլէ Գոսովա թարաֆլարընտա 500 նէֆէր Պուլղար Մաքէտոնիա հուտուտունու կէչմէք իսթէմիշ իսէլեր տէ, Բուսիա ասքէրի մէրգումանը մէնն իտէրէք, հէչ պիր ֆէնալըգ վուգուա կէլմէքսիզին օրաեա եանաշմամըշլար տըր։

—Պաղը Ղալաթա պանքէրլէրի, կէօմրիւքլէրի իւթիզամ զըմնընտա պիր լայիհա թագտիմ իտիպ, հասըլաթտա եիւզտէ 140 ֆայիտէ կէօսթէրմէքտէ օլտուգլարը Պէյօղլունտանէվրօբա զաղէթալարընա եազըլմըշ տըր։

—Էսքի թիմարէթինին զաթիէն մէնն օլունմասընը թալէպ իտէմէք իւզրէ Ինկիլթէրրա էլչիսի սըր Լաեարա հազրէթլէրի թարաֆընտան Պապը Ալիեէ պիր նոթա թագտիմ օլունմուշ տուր։

—Պապը Ալինին իսթարաթը վագըասը իւզէրինէ բրէնս Լոպանոֆ թարաֆընտան վէրիլէն ճէվապա կէօրէ, Բուսիա օրտուսունուն ռիճաթընտա կէօրիւլէն թէէխիր, ճէնուպ օրտուսունճա վուգուա կէլէն պիր չօգ մէվանիտէն իէրի կէլմիշ տիր։ Սէֆիրի միշարիւէյհ եօլլարտա օն իքի պինտէն պիեասէ միհիմմաթ արապասը պուլունուպ, եօլլարտա չիմտիքի գատար իպտիհամ գալմաեընճա, Բումէլիի շարգի հուտուտու խարիճինտէքի մահէլլէրին էմրը թախիէսի պաշգա մէվանիէ թէսատիֆ իթմէէէրէք պիրա սէքթէ իւէրուլէտէճէկինի թէէմին իթմիշ տիր։ Պաղը տիրլօմաթ տայիրէլէրինէ, պու թէէխիր, բրէնս Լոպանոֆ թարաֆընտան պէեան օլունան սէպէպէն պաշգա պիր մագսէտէ աթֆ իտիլիեօր։ Իպոս տէվայիրէտ զանն օլունտուղունա կէօրէ, Թրաքինին ճիհէթը ճէնուպիէսինտէն Բումէլիի շարգիեէ հիճրէթ իտէճէք Պուլղարլարը մուհաֆազա վէ թէշվիդ իթմէք իւզրէ մէմուրը մէղբիրէտէ Բուսիա ասքէրինին պուլունմասը իգթիզա իթմիշ տիր, չունքի, օ սուրէթտէ պու եէնի Պուլղարլար, միւհաճիրինի իսլամիէնին խանէլէրինէ եէրլէշէրէք, միւհաճիրինի մէրգումէնին ավտէթլէրինէ էնկէլ չըգարըլըպ, Պուլղար միլլէթինին թահքիսի թէէմին իսթիմիշ օլաճագ տըր։

Քէզալիք էտիրնէ շէհրինին տախի կէլմէք իւք պահարատա էվվէլ ասքիրի Օսմանիէեէ թէսլիմ իտիմէէճէյինի զանն իթմէք իչին ճիտտի աէպէպէր պուլունուեօր։

Բուսիա մէմուրինի ասքէրէսինին, քէօսթէնտիլ վէ Սամագոփտա թէշէքքիւլ իլէ, Սէլանիեէ կէչէն ասը ֆըրդալարը հագդընտա կէօսթէրտիյի իդմապատան ասլաեը Պասը Ալի թարաֆընտան բրէնս Լոպանոֆա պէեանը շիքեաեէթ իտիլտիյի մայիս տիր։

Պունուն իւզէրինէ, սէֆիրի միշարիւէյհ, ճէնուպ հարպ օրտուսու պաշ գոմանանը ժէնէրալ Թոթլէպէնին պիր լայիհասընը թէսլիգ էյլէմիշ տիր։ Լայիհայի մէգասուրէտէ ժէնէրալ Թոթլէպէն, Պասը Ալինին իֆատաթընը բէտտ իտէրէք, նէ գէօսթէնտիկ վէ Սամագոտա, վէ նէ տէ Բուսիա ասքէրինին թահքը իսթիլասընտա պուլունան մահալլը սայիրէտէն սիրինտէ հիչ պիր էյզըեա ֆըրգասը թէշքիլ օլունմասընընը պէեան իտիեօր։

(Ֆոր տու Ֆոսֆոր)

—Ժէնէրալ Թոթլէպէնին էտիրնէ վէ Ֆիլիպէտէ իսթիհքեամլար ինչասընա վէ Թունա գալէալարընընը քեամիլէն հալը միւտաֆաեա գօնմասընա էմր վէրմիշ օլուուղու էվրօբա զաղէթալարընընա օգունմուշ տուր։

—Սըրպիա վէ Եունանիսթան պէյնինտէ թէտաֆիէ վէ թէճավուզի պիր իթթիֆագ ագտի իչին մուխապէրէ օլունուուղու Պէլգրատտան խապէր վէրիլիեօր։

—Բումէլիի շարգի հուտուտունու թայերին իտէճէք միւխթէլիֆ հուտուտ գամիսիօնու տիւն Տէրիսաատէթտէն էտիրնէէ միւթէվէճճիհէն հարէքէթ իյլէմիշ տիր։ Թարաֆը տէվլէթը Անիեէտէն, գամիսիօնտա էրքեանը հարպ զապիթանընտան Շաքիր վէ Համի պէյլէրլէ խարիճիեէ տայիրէսինտէն Նազան Ճիվանեան էֆէնտի պուլունմագտատըր։

Գամիսիօնը մէզքուր էյտիրնէտէ պիր իճթիմա իթտիքտէն սոնրա, Մըսթաֆա բաշաեա միւթէվէճճիհէն հարէքէթ իտէճէք, օրատան Մէրիճ սահիլինտէն Գարատէնիզ գատար Բումէլիի Շարգինին հուտուտընը թայերին իչին ապիմէթ իյլէեէճէք տիր։ Գամիսիօնընը Սիլիսթրէտտէ պուլունան տիկէր գըսմը Սիլիսթրէտտէն Մանկալիաեա գատար վագիֆէսինի իչինտէ միւպաշէրէթ իյլէմիշ տիր։

—Բումէլիի չարգի գամիսիօնու ադաաընընը օրաեա միւվաֆէգիյէթ իթտիքլէրինի պէեանէ, գամիսէրլէրին քէնտի չախսալարընընա խուսուսէթ կէօրմէէճէքլէրինի, վէ հազրէթի հալէ վագտի օրմագ իսթէտիքլէրի թագտիրտէ, ասքիրի Օսմանիէնին, օրաեա տուխուլինէ մուխալիֆէթ իսէճէքլէրինի, վէ պու պապտէ խարիճէն թահրիգ օլունմատըգլարընը իսատտա իտիեօր։

—Ինկիլթէրրա հարպիեէ նէզարէթի, կէօնիւլիւ օլարագ սիրքը ասքէրիեէ եազըմըշ չան նէֆէրլէրին, միւտաէթը իսթիխասարընը թէմտիտ իթմէք իսթէտիքլէրի, վէ խարիճի խըտմէթէ կէթմէքլէրի հալտէ, քէնտիլէրինէ միքեաֆաթ օլունճաղընը իլան իտիեօր։

—Պու կիւնլէրտէ Գալէյայի չանանէտէն պիր չօգ պարութ վէ ֆիշէնք կէլմիշ սըմաղա, պունլարընն ճինս վէ մըզատրընը միւպէյլեին պիր իճմալընընն իրսալինի մագամը սէրասքէրինին, Թորխանէյի ամիրէտէն պա թէկքէրլ թալէպ իյլէտիյի իչիւրմիշ տիր։

ԻԼ. Ս. Ն

ՖԷՆԻՔՍ ՆԱՄ ԹԷՐՁԻ ՍԱՂԱՋԱՍԸ

Պէյօղլունտա ճամատէյի քէպիրտէ 477 նիւմէրօ իլէ մուրաղգամ մէզքուր մագազանընն իսարէսի թարաֆընտան քէնտի հիւրմէթլու միւշթէրիլէրինէ իլան իտիլիր քի, սըրարըշլարընը տահա զիեատէ լանըգը վէճճ իւզրէ իճրա իթմէք իչին, բարիսաէ պիր չօգ սէնէլէր միւթէպէր թէրզի մագազալարընտա իլէմիշ էհլ թէճրիպէ պիր մագասսար ճէլպ իյլէմիշ տիր։

—Վարնատան Թրաքի զաղէթասընա կէօնտէրիլէն պիր մէքթուպուն խիւլասասը տըր.

«Պուլղարիսթան վալիյի մուվագդաթը բրէնս Գօրսագօֆուն Վարնաեա կէլէճէյի խապէր ալընտըղընտան, չէհիրտէ պիր թագըմ թէրթիպաթ իճրա օլունարագ, պանտէրալար ասըլտը։ Ռում, էրմէնի վէ Պուլղար միլլէպէրանը յա հէյեթը բուհանիյէ բուէսասը, տէմիր եօլ մէվզիինէ կիտէրէք, միւմահիլէյհի իսթիգլալ իյլէտիլէր։ Միւմահիլէյհ, արապատան ինէր ինմէզ, Վարնատա հալէա ասաքիրի Օսմանիլէ պուլունուպ պուլունմատըղընը սիւալ իյլէտի։ Օսմանը գապիթանընտան պիրի տախի, Վարնատա եալընըզ պիր ալայ ասքէր գալմըշ օլտուղունու սէօյլէտի։ Բրէնս անտէն սօնրա, Վարնատա պուլունան էրզագ վէ միւհիմմաթը նագլ օլունուպ օլունմատըղընը, վէ գալան ասքէրին տախի նէ վագըթ Վարնատան չըգաճաղընը սիւալ իյլէտի։ Զապիթի միւմահիլէյհ տախի, ասաքիրի մէրգումէնին Ցէրիսաատէթէ նագլի իչին, վաբոր պէքլէմէքտէ օլաուղունու պէհան իյլէտի։ Անտէն սօնրա, Ռում մէթրաբօլիտի պիր նութգ իրատ իտէրէք, միւմահիլէյհին Վարնաեա կէլմէսինէ պէհանը թէչէքքիւր իլէ պէրապէր, Վարնատա միւսավաթը հուգուգուն թէչէսիսինի նիհազ վէ մուվաֆֆագըյյէթինի թէմէննի իյլէմիշ տիր։ Բրէնս, մէթրօբօլիտին նութգունտան իգհարը մէմնունիյէթ իլէ, Վարնատա նէգատար Ռում օլտուղունու սիւալ, վէ մէթրաբօլիտ տախի օն իքի պին նուֆուսատան զիեատէ պուլունտուղունու պէհան իյլէտի։ Պուլղար ըէյիսի բուհանիսի էլինտէ էքմէք վէ թուզ օլտուղու հալտէ, միւմահիլէյհի իսթիգլալ իյլէտի։»

—Պիւքրէշտէն, Վիէննատա պասըլան վէ միւքէյլա թարաֆտարը օլան Բրէս զաղէթասընա եազըլան պիր մէքթուպա կէօրէ, Ինկիլթէրրա Պէրլին էլչիսի, Պէրլին մուահէտէնատէսինին հէնուզ իճրա օլունմամըշ օլմասընտան տոլայը պիլ վէսիլէ բրէնս Պիսմարգըն նազարը տըզգաթընը ճէլպ իտէպ, բրէնսը միւշարիէյհ, սէֆիրին սէպէպը չիքեաեէթի օլան մատուէին նէտէն իպարէթ օլտուղունու սիւալ իթմէսի իլզերինէ, սէֆիր, Ռումէլիյի Շարգինին Պուլղարիսթանա պիրլէշմէսի իլէ, Պէրլին ահտնամէսինի գարշը հարէքէթ իտիրմիշ սաեըլամաեաճաղընը, վէ հաթթա Բարիս ահտնամէսինին ագտինտէն ագ միւատէթ սօնրա, Ուլահ վէ Պուլղան պիրլէշտիի հալտէ, ահտնամէ ֆէսիս օլունմուշ սաեըլամերդ։ 20 սէնէ պագի գալտըղընը պէհան իյլէմիշ տիր։

—Կիրիտէ պուլունան գալէա վէ մէվգըլարը մուայեէնէ իթմէք իլզրէ Թրաբլանէյի ամիրէտէն մէրալայ Նիմէթ պէյ օլ թարաֆա մէմուր օրմուշ տուր։

—Բարիստէն ալտըղըմըզ ալաֆրանկա հոկտեմբեր 28 թարիխի պիր մէքթուպտա օգունմուշ տուր.

Պու կիւն ալթը կիճէ տիր Բարիստէյիմ, լաքին եազմուրտան կէօզ աչտըղըմ եօգ տուր, Իթալիա վէ Մարսիլեա ճէննէթ իտի, պուրասը ճէհէննէմ օլտու. ատէթա գէշ վէ սօուգ, Մարսիլեատա իսէ, սէթրի իլէ պիլէ թէրլէմէքտէ իտիմ։ Պուրասը եէմէք ճիհէթի իլէ ուճուզ, լաքին էքսբօզիսիօն սէպէպինտէն քիրա բէք պահալը. օթուրտուղումմ օտանընը այլըղը անճագ գըրգ ֆրանգ այտա կէթիրիր իքէն, չիմտի կիճէլիկինի 5 ֆրանգտան ասաղը վիրմէտի. պու իսէ պիր էվ տիր, պէն թրիէսթէտէ, վէնէտիքտէ, վէ Միլանտա պիրինճի օթէլլէրէ ինտիմ, էն չօղու կիճէտէ 3—3 պուչուգ ֆըրանգ ալտըլար։ Պու մէքթուպու եազտըղըմ սըրատա հավա օ գատար գարարտը քի մում եազմաեա մէճպուր օլտում։ Էքիբօզիսիօն վագաա թարիֆ օլունմազ տէրէճէտէ կիւզել վէ միւֆիտ տիր, լաքին պիզիմ կիպի ատամլար իչին, հիչ կէօրմէմէք պէն քէրրէ իյի տիր, զերա ատամա իւմիտ քէսիլիկի կէլիեօր. տիւնեա ատամ օլմուշ, պիզ հալէա հայվան հալինտէ գալմըշըզ տըր, պրրագալրմ Էվրօբալըլարը. Զին, Հինտ վէ Ճաբօն պէզտէն չօգ իլէրի կիթմիշլէր տիր։ Հէլէ պիզտէն էմթաա եօգ տուր։ Ահէմ իսէ պիզտէն պէթթէր իմիշ։ Եունան տայիրէսինէ տախի կիրտիմ, մէմնուն օլուում, Բուս տայիրէսինտէ Այվազովքինին պիր տէնիզտէ իքի կէմի բէսմինի կէօրտիւմ քէյֆիմ կէլտի, էկէր միւմքին օլսա իտի, էթրաֆըմտա օլան ատամլարա, պունու եազան տա վէ պէնտէ Էրմէնիյիմ տէեէրէք իֆթիխար իտէճէք իտիմ. միլլէթինտէ էյի պիր շէյ կէօրիւր իսէ, քիմ սէվինմէզ, լաքին Էրմէնի իչի օլարագ սայքի օնտան պաշգա պիր մուճիպի իֆթիխարըմըզ տա եօգ տուր։

Պուրտեա կէլէլի հէր կիւն էքսբօզիսիօնա կիթմէքտէյիմ, էկէր պիզտէ իշ ատամը պուլունսա իտի, միլիօնլարճա շէյլէր իչինտէ, հիչ տէյիլ իսէ թիւրքիատա եարար, վէ աշ սէրմաեէ իլէ բարա գաղանըլըր եիւզ գայէմ մաքինա վէ եա էշեա վար տըր։ Հալ պու քի զանն իտէրիմ քի իշ անլամագ իչին կէլմիշ թիւրքատան, պէնտէն պաշգա պիր քիմսէ եօգ տուր։ Պուրանըն չալըշդանըղը վէ զէնկինկիյի թարիֆ օլունուր շէյ տէյիլ տիր։

—Իսթանպօլտան Էվրօբա զաղէթալարընտան պիրիսինէ եազըլմըշ օլան պիր մէքթուպտա, Բուսլարը, Բուլգարիսթանն, մէկզիւր գուլիպէնին գարուսունու ասլա քիմիյէմէզ իտիլէր։ Նասըլ քի պու տէֆիա տախի Մօռալէս, բարմաղընը, ճիւպի մէրդիվէն կիպէնմիշ օլան զէնկէրէք իւզէրինէ տօգուանուրմազլէ գարու աշըլտը։ Պաակհու թէքիլօգ, սիեահ վէ պօատուր պիր չիլէնին ազպընտա պուլունան մումունու եազմասըյլա, ակրաբնի գուլիպէ իքի տայիրէնէ թագսիմ օլտուղու, վէ պու տայիրէյլերին թախթա տէօչիմէլի վէ թավանլարը գարը օրմասընը կէօրիւրտիւ։ Իպէրինտէ կէղիլէն մահէլա սէրթ թօրրագ օլուպ, պու տայիրէյլերին թավանը իսէ, քիրիշլերի վէ չամբընն գամըշլարը կէօրիւլմէք սուրէթտէ իտի։

Գաբուտան իչէրի կիրիտիկինտէ, իլք տայիրէ Մօրալէսին օլուպ, Գարմէնին տայիրլարի արգա թարաֆտա իտի։

Իգամէթ կեահը մէզքուրուն թէզեինաթընա կէլինճէ, պունուն թարիֆ ու պէհանը մուհթաասար վէճ իլէ օլապիր։ Չէյլէ քի, հէր պիր տայիրէյտէ պիր գարեօլա, քիչիք պիր սուֆրա, վէ մէշին իլէ գամըշլարտան մատուլ պիր խիկմէթ պուլունմագտա իտի։ Պիրին ի տայիրէյտէ, ֆէնա պիր հալտէ պուլունան պիր օճաղ զինճիրինէն պիր թէնճիրէ սալըմըշ օլուպ, պիր թախթա իւզէրինտէ տախի իչ տէօրթ ատէտ թասպագ, իքի պուչաղ, իքի գալայտան դաշըդ վէ իքի տէ գատէհ վար իտի։

Պու նվատ թէկեինաթ ատինիճէք էշեա վար իտի իսէ, օ տախի Գարմէնին տայիրէսինէ իտի. լաքին Ալլահ անը տա թէկինինտի իթմէն։ Շէյլէ քի ալթը բարմաղ ուզունուղունտա, վէ տէօրթ բարմաղ ինիկինտէ քիչիք պիր այնա գարեօլընն եանընտաքի տիվարատան սալը օլտուղու կիպի, տայիրէյի մէզքիրէրտէ քիկիսիպ օլարագ, պիր տէ սանտըգ, վէ պիքրիթմիշ օլտուղումուզ քիչիք սուֆրանընն իւզէրինտէ, իպրիք եէրինէ զուլանընըր պիրիյիք պիր տէօթթ, վէ թօրրագտան էնի պիր չանագ պուլունմագտա իտի։ Մէզքիր ատէթի վէ չանագ, կէնճ գըզընը թուալէթ ալեթլերի իտիլէր։

Խիւլասա, պու էվին ըեաֆիէյի էշեա վէ ահվալի, խանէյի մէզուրուն տէյիլ եալընըզ ֆագրը հալինի, իլլա տէրէճէյի նիհանեէտ սէֆիյէթ վէ բէրրիճանիեէթ իչինտէ պուլունուղունու իյմա իթմէքտէ իտի։

Մօրալէս, քէնտի տայիրէյի մահսուսինտէ եալընզճա գալմագըզը գիեատսիյէ արզու իթմէքտէ օլտուղունտան, պիքրի սէպէպ իտէն գանանի Գարմէնէ տուրբու ուզատարագ,

—Կիճէլէր խայր օլսուն, գըզգարտաշ, տէտի, քէնտիսինէ մահսուս օլան գալիպ թէպէսիմի իլէ, չալըշ քի, պու կիճէ բիւեանտա գալ կիպի գէնկին պիր պէյատէ, էնինէլէ էվլէնմէք իսթէսին, վէ իգտիվաճընը իճրա օլունուպ, սիյիրք պիր գաաբն օլտուղուն հալտէ ույգուտան ուեանտասընա։

—Էվրօբա զաղէթալարընը պէհանընա կէօրէ, Ֆրանսա վէ Ինկիլթէրրա էլչիլէրի կէչէնտէ սատրազամ հազրէթլերի իլէ միւլագաթլարընտա, ահվալը մալիեէնին իսլահընա տայիր պաղը թէտտապիր թավսիեէ իտիպ, Էվրօբատան պիր գօմիսիօն ճէլպ օլունարագ, ումուրը մալիեէնին իսլահը իշ պու գօմիսիօնա հէվալէ օլունտուղու հալտէ, էճնէպի սէրմաեէտարանընը էմիրեէթլերի իտտէ օլունաճաղընտան, շէրայիթի միւֆիտէ իլէ ագտը իսթիգրազա սուհուլէթ պուլունաճաղընը, վէ Ֆրանսա իլէ Ինկիլթէրրա տէվլէթլերինին, իքի պուչուգ միլեոն Օսմանը ալթունունա գատար տէվլէթի Ալիեէնին պիր իսթիգրազընա պաղը շարթլարը քէֆալէթ իտէճէքլերինի պէհան իթմիշլէր տիր։

Ինկիլթէրրա սէֆիրի սըր Լաեարտ, զաթը հազրէթի բատիշահի իլէ պիր միւլագաթընտա, Բուսիա թարաֆընտան թէքլիֆ օլունան մուահէտէեի գաթիեէ լայիհասընտա, Բուսլարընը եէտը իսթիլասընտա պուլունան մահէլլերտէ իտարէ Բուս իտարէսի օլուպ, ճանիպը տէվլէթը Ալիեէտէն միւտախէլէ օլունմաեաճաղընա տայիր օլան ֆըգրանընը թատիդ գըլընմասընը էքիտէն թավսիեէ իյլէմիշ տիր. չիւնքի պու ֆըգրա, հուգուգու բատիշահիեէ թօգունտուղունտան, անընը գապուլի իլէ, Էվրօբա գօմիսիօնունուն հիւքմիւ գալմաեաճագ տըր։

Գօմիսիօնըն էքսէրիեէթը աղասը իսէ, Բումէլիյի շարգիտէ իտարէյի Օսմանիէյի իտտէ զայրէթինտէ պուլունմագտա տըր։

—Մուսուլ նամ վաբոր, Դարտանէլզտէ Գանտէրէ էօնիւնտէ գումա օթուրտուղունտան, թախլիսի իչին տէր հալ թէլէկրաֆլա վաբոր թալէպ օլունմուշ տուր։

—Պիր խայլի Ավսթրիա զապիթանընընը, իրան օրտուսունու թանզիմ իթմէք իւզրէ տգիմէթլերի իչին Իրան Շահը հազրէթլերի թարաֆընտան թալէպ վէ իլթիմաս օլունան բուխսաթը, հիւքիւմէթը մաթպուաըընտան ախզ իթմիշ սլտուգլարը մուգատտէմա եազըլմըշ իտի։ Իշ պու զապիթան, ալաֆրանկա հոկտեմբերին 28 ինճի կիւնիւ եօլա չըգմըշլար, վէ պունլար իւշ սէնէ Իրան խըզմէթինտէ գալմաեա թահիւտ էյլէմիշլէր տիր։

—Գարատաղ պէյի բրէնս Նիգօլա, Եունանիսթան գըրալը հազրէթլերինէ,

ՉԻՆԿԵԱՆԷ ԳԸԶԸ

—15—

6

ԳԱՐՏԱՇ ՎԷ ԳԸԶԳԱՐՏԱՇ

Պու կվ, եախօտ պու գուլիպէ, տէրուենինտէ ադաճլար տիքիմիշ օլան վէ վագթըյլա պիր պաղչէ օլուպ, խայլի սէնէլէրատէն պէրու իսէ, վէրը խալիմէկէրէք խալի պրազըմըշ օրմասընտան, հէր թարաֆընտա եաղանի ֆիատանլար վէ թիքէնի չալը շըրբարար պիրյիւրէշ վէ պու սուրէթլէ պիր չօգ երլանլարըն, լամանթճա վաղրթ կէչիրմէկլերինէ մախսուս սըգ պիր օրմանընը հէյեէթի քէպ էթմիշ պուլունան պիր թարլա օրթասընտա պուլունմագտա իտի։

Պու մուխթարալը օթլուգ էշինտէ, գաղմա իլէ տար պիր կէչետա սէլըմըշ օրմաղլէ, պու կէչիտէն գուլիպէնին գարուսունա կիտիկը իտի։

Իշ պու սէֆիլ իգամէթկեահտա սաքին օլանլար, քէնտի գուլիպէլէրի, խըրսըզլարընն թամարընը թահրիգ իթմէգ օլտուղունու պիհազընը զանն վէ դըեաս իյլէթքէլերինէ, մէղքիր գուլիպէնին գարուսունու ասլա քիմիյէմէզ իտիլէր։ Նասըլ քի պու տէֆիա տախի Մօռալէս, բարմաղընը, ճիւպի մէրդիվէն կիպէնմիշ օլան զէնկէրէք իւզէրինէ տօգուանուրմազլէ գարու աշըլտը։ Պաակհու թէքիլօգ, սիեահ վէ պօատուր պիր չիլէնին ազպընտա պուլունան մումունու եազմասըյլա, ակրաբնի գուլիպէ իքի տայիրէնէ թագսիմ օլտուղու, վէ պու տայիրէյլերին թավանլարը գարը օրմասընը կէօրիւրտիւ։ Իպէրինտէ կէղիլէն մահէլա սէրթ թօրրագ օլուպ, պու տայիրէյլերին թավանը իսէ, քիրիշլերի վէ չամբընն գամըշլարը կէօրիւլմէք սուրէթտէ իտի։

Գաբուտան իչէրի կիրիտիկինտէ, իլք տայիրէ Մօրալէսին օլուպ, Գարմէնին տայիրլարի արգա թարաֆտա իտի։

Իգամէթ կեահը մէզքուրուն թէզեինաթընա կէլինճէ, պունուն թարիֆ ու պէհանը մուհթաասար վէճ իլէ օլապիր։ Չէյլէ քի, հէր պիր տայիրէյտէ պիր գարեօլա, քիչիք պիր սուֆրա, վէ մէշին իլէ գամըշլարտան մատուլ պիր խիկմէթ պուլունմագտա իտի։ Պիրին ի տայիրէյտէ, ֆէնա պիր հալտէ պուլունան պիր օճաղ զինճիրինէն պիր թէնճիրէ սալըմըշ օլուպ, պիր թախթա իւզէրինտէ տախի իչ տէօրթ ատէտ թասպագ, իքի պուչաղ, իքի գալայտան դաշըդ վէ իքի տէ գատէհ վար իտի։

Պու նվատ թէկեինաթ ատինիճէք էշեա վար իտի իսէ, օ տախի Գարմէնին տայիրէսինէ իտի. լաքին Ալլահ անը տա թէկինինտի իթմէն։ Շէյլէ քի ալթը բարմաղ ուզունուղունտա, վէ տէօրթ բարմաղ ինիկինտէ քիչիք պիր այնա գարեօլընն եանընտաքի տիվարատան սալը օլտուղու կիպի, տայիրէյի մէզքիրէրտէ քիկիսիպ օլարագ, պիր տէ սանտըգ, վէ պիքրիթմիշ օլտուղումուզ քիչիք սուֆրանընն իւզէրինտէ, իպրիք եէրինէ զուլանընըր պիրիյիք պիր տէօթթ, վէ թօրրագտան էնի պիր չանագ պուլունմագտա իտի։ Մէզքիր ատէթի վէ չանագ, կէնճ գըզընը թուալէթ ալեթլերի իտիլէր։

Խիւլասա, պու էվին ըեաֆիէյի էշեա վէ ահվալի, խանէյի մէզուրուն տէյիլ եալընըզ ֆագրը հալինի, իլլա տէրէճէյի նիհանեէտ սէֆիյէթ վէ բէրրիճանիեէթ իչինտէ պուլունուղունու իյմա իթմէքտէ իտի։

Մօրալէս, քէնտի տայիրէյի մահսուսինտէ եալընզճա գալմագըզը գիեատսիյէ արզու իթմէքտէ օլտուղունտան, պիքրի սէպէպ իտէն գանանի Գարմէնէ տուրբու ուզատարագ,

—Կիճէլէր խայր օլսուն, գըզգարտաշ, տէտի, քէնտիսինէ մահսուս օլան գալիպ թէպէսիմի իլէ, չալըշ քի, պու կիճէ բիւեանտա գալ կիպի գէնկին պիր պէյատէ, էնինէլէ էվլէնմէք իսթէսին, վէ իգտիվաճընը իճրա օլունուպ, սիյիրք պիր գաաբն օլտուղուն հալտէ ույգուտան ուեանտասընա։

—Թէչէքքիւր իտէրիմ, պիրատէր, լաքին սէն տէ չալըշ քի, բիւեանտա սալը օլմաեասընը, վէ ույգուտան գալգըմըշընտա, նամուսլու պիր ատէմ օլասընը։

Պու քէլամարտան սոնրա, չէնկի գըզը քէնտի տայիրէսինէ չէքիլիպ, գարուեու գաբասը, վէ Մօրալէս, գաբուենուն սիւրկիսիսի գօնուլտուղու սէսինի իչիթտի։

Մօրալէս պու սուրէթլէ եալընըզըգ վէ գարանլըգ իչինտէ գալընճա, չիւգէսիգարա սըրա կիճէլերի, մուխթարալը թէչէպիեսաթ էսնասընտա խթիմսալ իյլէտիկի քիչիք պիր խըրսըզ ֆէնէրինի, չագմագ մարիֆէթիյլէ եագտը, վէ պու ֆէնէրին ճիւզի այտընըզը սաեէսինտէ, պիրի ուզուն գըզըճընը վէ տիկերի քիթաբասընը թութան պաղարը չըգարտըզը կիպի, էնի շարգասընը տախի պիր թարաֆա գօեուպ, մուախխարէն պիր կէօրիւ իւզէրինտէ պաղը օլան սիեահ սյաղը չէօպիւ, վէ իչպու ալտատըճը պաղըն ալթընտա մահֆուզ պուլունան կէօզ, բարլագըգ, հիյլապաղըգ վէ միւրայիլիք ալեամէթլերի իլէ, վէ լասալ չիրքինլիք վէ գըզկընըգ խուտուսունտա տիկերինէն գըզգանճագ հիչ պիր ճիհէթի օլմաեարագ գահիր օլտու։

Մօրալէսին, թէք կէօզ պիր միւզիգաճը օրմագ չարթըյլա, կէօզլերինին պիրիսինէ պաղչասընը մէղքիր իրքիլի սէզ բարչասը, վագտա թէպտիլի գըեաֆէթ ճիհէթիյլէ բէբասի պիր չէյ իտի իսէ, սէմէրսի զաեէթ

—Թէչէքքիւր իտէրիմ, պիրատէր, լաքին սէն տէ չալըշ քի, բիւեանտա սալը օլմաեասընը, վէ ույգուտան գալգըմըշընտա, նամուսլու պիր ատէմ օլասընը։

Պու քէլամարտան սոնրա, չէնկի գըզը քէնտի տայիրէսինէ չէքիլիպ, գարուեու գաբասը, վէ Մօրալէս, գաբուենուն սիւրկիսիսի գօնուլտուղու սէսինի իչիթտի։

Մօրալէս պու սուրէթլէ եալընըզըգ վէ գարանլըգ իչինտէ գալընճա, չիւգէսիգարա սըրա կիճէլերի, մուխթարալը թէչէպիեսաթ էսնասընտա խթիմսալ իյլէտիկի քիչիք պիր խըրսըզ ֆէնէրինի, չագմագ մարիֆէթիյլէ եագտը, վէ պու ֆէնէրին ճիւզի այտընըզը սաեէսինտէ, պիրի ուզուն գըզըճընը վէ տիկերի քիթաբասընը թութան պաղարը չըգարտըզը կիպի, էնի շարգասընը տախի պիր թարաֆա գօեուպ, մուախխարէն պիր կէօրիւ իւզէրինտէ պաղը օլան սիեահ սյաղը չէօպիւ, վէ իչպու ալտատըճը պաղըն ալթընտա մահֆուզ պուլունան կէօզ, բարլագըգ, հիյլապաղըգ վէ միւրայիլիք ալեամէթլերի իլէ, վէ լասալ չիրքինլիք վէ գըզկընըգ խուտուսունտա տիկերինէն գըզգանճագ հիչ պիր ճիհէթի օլմաեարագ գահիր օլտու։

Մօրալէսին, թէք կէօզ պիր միւզիգաճը օրմագ չարթըյլա, կէօզլերինին պիրիսինէ պաղչասընը մէղքիր իրքիլի սէզ բարչասը, վագտա թէպտիլի գըեաֆէթ ճիհէթիյլէ բէբասի պիր չէյ իտի իսէ, սէմէրսի զաեէթ

Գարատաղ իսթիգլալը նիշանընքն պէ-
ռինճի ռիւթպէսինի իթա իթմէք իւզ-
րէ սէր եավէրի միրալայ Սթանգօրա-
տօնիչի պու քէրէ Աթինաեա իղամ էյ-
լէմիշ տիր։

—Էնզէլի վէ Ռէյթ վէ Թէհէրան
պէյնինտէ պիր չէմէնտքէր ինչասը
իչին, Իրան տէվլէթի իլէ պիր Ֆրան-
սէզ շիրքէթի պէյնինտէ օլան պիր
մուգավէլէնին, ալաֆրանկա հոկում-
բերին 20ինճի կիւնիւ Թէհէրանտա իմ-
զա օլունտուղտան սօնրա, Շահ հազ-
րէթլէրի Թարաֆընտան Թատիգ օ-
լունտուղու հավատիսը Թէլէկրաֆիէ-
տէն տիր։

Էնզէլի, վէ Ռէյթ, պահրը Հազէ-
ռին սահիլը ճէնուպիեէսինտէ պուլու-
նուպ, սանայի վէ Թիճարէթլէ մէշ-
հուր օլան Ռէյթ չէհրինին լիմանը, Էն-
զէլի տիր։

ՍԸՐ ՍԹԱՖՕՐԹ ՆՕՐԹՕՒՆ ՆՈՒԹԳՈՒ

Ինկիլթէրրա մալիեէ նազիրը ոբր
Սթաֆօրտ Նորթգօթուն, Պիրմէնկամ
չէհրինտէ իրատ իթտիկի պիր նութ-
գուն չու աթիտէք ֆէզրալարը, տիգ-
գաթ վէ միւթալաաեա չայեան օլմազ-
լէ, պէր վէճհի զիյր թէրճէմէսինի
տէրճ ու պէեան իտէրիզ.

Լ.ֆէնտիլէր,

Շու սօն իքի եախօտ իչ սէնէլէր
զարֆընտա, ումուրը խարիճիէնին
հալի, նազարը տիգգաթը ամմէտ,
էվվէլինտէն զիեատէ պիւյիւք պիր մէվ-
զը թութմուշ տուր, վէ վագտա իթ-
թիխազ օլունան թէտատիրին, տահա
զիեատէ իսօշնուտ օլունտաճագ նէթի-
ճէլէր հուսուլէ կէթիրէճէկի իւմիտ օ-
լունտուղունու պիլիր իսէք տէ, շու
սրբատա պիլէ, հեր չէյին լազըմ օլ-
տուղու վէճհ իւզրէ թէրթիպ վէ թան-
զիմ իտիմիշ օլուպ օլմատըղընը սիւալ
իթմէքլիք, վահիպէմիզ իգթիզասըն-
տան տը։ Պէնտէնիզ, հիչ պիր չէյին
միւպալաղա իտիմէսինի, եախօտ ֆէվ-
գէլատէ էմնիյյէթլէ, խէթատա պու-
լունուլմասընը արզու իթմէմ, լոքին,
հէնուզ տիւչրը էնտիչէ վէ իգթիրապ
օլաճագ պազը սէպէպլէր պուլունտու-
ղունու, վէ պու սէպէպտէն, Պէրլին
ահտնամէսիլէ իքմալինի իւմիտ, իթ-
գատ վէ էմնիյյէթ իթտիկիմիզ թէչէպ-
պիւսիւն, հիչ տէյիլ իսէ, պիզիմ մէ-
մուլիմիզ տէրէճէսինտէ միւքէմմէլ օլ-
մամըշ օլմասը գօրգուսուլլա ուեանըգ
տուրմամըզ լազըմ կէլտիկինի մուվա-
ֆըգը մասլահաթ կէօրիւրիւմ։

Տիչրը էնտիչէ վէ իգթիրապ օ-
լաճագ պազը սէպէպլէր վար տը տէ-
տիմ, հալպու քի կէրէք հէյեէթի իճ-
թիմաիեէտէ վէ կէրէք զազէթալարտա
կէօրիւլէն ֆէվգէլատէ էնտիչէ վէ իգ
թիրապ, հագըզաթէն բէք միւպալա-
ղալը տը։ Պիր քէրրէ տէրխաթը ի-
տինիզ քի, Էվրօբանընը վէ Ասիանընը
պազը գըթալարընտա նէ՝ տէհզիթլի
ինգլլապաթ վուգու պուլտու, նէ՝
ճէսիմ մուհարէպէ զուհուրա կէլտի,
նէ՝ զուլմու թէատիրէր իճրա գէլը-
տը, նէ՝ տէրէճէ ֆէնալըգ թօխում-
լարը էքիլտի, նէ՝ աճընաճագ հալլեր
վագը օլտու, նէ՝ գէսգանճլըգլար
մէյտանա չըգտը, վէ սօնրա սիւալ ի-
տինիզ քի, պու գատար ազ պիր վա-
զըթ իչինտէ, վէ ֆուրթունանընը հիւք-
միւ տահա հէնուզ տուրմուշ իքէն,
հէման հեր չէյին սիւքիւնէթի հալէ
էյսալ իտիլմէսինի մէմուլ իթմէքլ՝ք,
միւմքին օլապիլի՞ր մի։ (Ալգըչաեըշ-
լար։)

Խաեբը, իշ պու քեաֆիէյի մու-
խաթարալարտան, միւշքիլաթտան,
մուհարէպէլէրտէն վէ ինգլլապաթտան
սօնրա, հեր նէ գատար բիւզկեար
թէսկին օլսա պիլէ, տալկալարը հէ-
նուզ չալգանմասընա ինթիզար իթմէ-
լիյիզ։ (Բաթըրտըլը ալգըչաեըշլար։)

Ցագաթ, էֆէնտիլէր, եկեր ահվալը
հազրէրէյի սիւքիւնէթլէ վէ վէլվէլէ
իթմէքսիզին թէտգըգ, վէ Պէրլին մու-
ահէտէսինին միւխթէլիֆ գըսըմլարընը
նօգթա պէ նօգթա թէֆթիշ իտէրսի-
նիզ, վէ եկեր շէրայիթի մուխթէլիֆէ-
նին իգմալի իչին թախսիս իտիլէն վագ-
թը նազարը իթինաեա ալըրսանըզ, իշ-
լէր, արզու իթտիկինիզ մէրթէպէ չա-
բուգլուգլա եիւրիւմէմիշլեր իսէ տէ,
կէօսթէրիլտիկի տէրէճէ ազըրըգլա-
տա իլէրլէմիշ օլտուգլարընը կէօրիւր-
սիւնիւզ։ (Բէք ալէա, բէք ալէա։)

Ֆիլվագը պէնտէնիզ զանն իտէրիմ
քի, Դարատաղ հուտուտունճա թէս-
վիեէ իտիլմէմիշ պազը նօգթալարտան
մաատա, հիչ պիր մէսէլէ եօգ տուր
քի, օլ խուսուսատա մուահէտէ ահ-
քեամընընը իճրասը կէճիքմիշ տիր տէ-
ու գաթիէնտիեէպիլէմ։ Շիւպհէ-
սիզ հէնուզ թէսվիեէ օլունմամըշ պիր
չօգ շէյլեր վար տը, հալպուքի պուն-
լար, կէլէճէք մայիս աեընընը պաչլան-
մասընտան էվվել, թէսվիեէ օլունա-
ճագլար տը։ Ռուսիանընը քէնտի աս-
քերինի չէքմէքլիկի թէահիւտ իթմիշ
օլտուղու մուհիմմ վագթա եէթիշմէք
իչին, կէլէճէք մայիս աեը իպթիտա-
սընա պէքլէմէլիսինիզ։ Վէ չուրաեը
պէեան իթմէքլիկի վահիպէտէն ատտ
իտէրիմ քի, պու մնատեէ տայիր ի-
չիթմէնիզ իհթիմալտէն պուլունան
թէվաթուրլարա, վէ պոչպոզազըգլար
իլէ պիհուտէ սէօզլերէ հէվալէյի սէ-
մի իթիպար իթմէմէլիսինիզ։ Վէ պիլ
ագս վուգուաթլարա սէպաթ, տիգ-
գաթ վէ ուեանըգլըգլէ պազմալըսընընը
(Ալգըչաեըշլար։) Զանն իտէրիմ քի,
տէյիլ եալընըզ Ինկիլթէրրա հիւքիւ-
մէթի, հաթթա Պէրլին մուահէտէսի-
նի իմզա իտէն տիկեր հիւքիւմէթլեր
տախի, պունճա միւշքիլաթ, չիտտէթ
վէ տիրաեէթլէ ագտ իտիլմիշ օլան
ահտնամէյի մէզքիւր ահքեամընընը
իճրասըզ գալմասընա բազը օլմազլար։

Իքի ֆըրգա թարաֆընտան տախի
ալէյհիմիզտէ պէեանը էֆքեար իտիլ-
միշ տիր։ Պունլարա վիրէճէկիմ ճէ-
վապ շու օլապիլիր քի, Ինկիլթէրրա
բօլիթիգասը, մէմլէքէթիմիզին վէ ճէ-
սիմ Հինտիսթան իմբէրաթօրլուղումու-
զուն մէնաֆիյինի միւմքին օլտուղու
մերթէպէտէ մուհաֆազա իյլէմէքտէն
իպարէթ տիր։ Վագտա պունա ինա-
նիյյէթ բօլիթիգասը տէնիլէպիլիր իսէ
տէ, նէ՝ չարէ քի, հիւքիւմէթ, էմ-
բի մուհաֆազասընա մէմուր օլտու-
ղու մէմլէքէթին մէնաֆիյինի նազարը
իթինաեա ալմագըզա պօրճլու օլտուգ-
ճա, պիզիմ տէ պու սրբատա ինանիյ-
յէթ բօլիթիգասը իթթիխազ իյլէմէք-
լիկիմիզ, վահիպէմիզ իգթիզասընտան
տը։ (Տէվամի)

ՕՍՄԱՆԻԷ ԹԷԱԹՐՕՅՈՒ

Մէգքիւր թէաթրո իտարէսինին
նազարը տրգգաթընը աթիտէքի մէք-
թուպ իւզէրինէ տավէթ իտէրիզ։

. . . խմբագիր,

Անցեալ շաբաթ գիչեր, կէտիկ բա-
շայի Օսմանեան թատրոնը իւր դռնե-
րը բացաւ Հայ հասարակութեան, և
ներկայ տարուան թատերական շրջանը
սկսաւ ԿՐՕՆԱԼՈՐՆ անուն խորհրդա-
ւոր թատերգութեամբ, որուն ներ-
կայ գտնուելու բարեբախտութիւնն ու-
նեցայ։

Արդարև որչափ ուրախութիւն ըզ-
գացի նոյն օրը, երբ սոյն ներկայաց-
ման յայտարարութիւնը կարդացի,
և որչափ գովեցի թատրոնի վարչու-
թիւնը, որ որոշերէր վերջապէս Հայե-
րէն լեզուաւ ներկայացումները շարու-
նակել, զորս դժբախտաբար դադրե-
ցուցած էր քանի մը տարիներէ ի վեր։
Եւ այս ալ ապաքէն պատիւ չէր բերեր
Հայ ազգին, որն որ Հայ թատրոն,
Հայ վարչութիւն մը, Հայ դերասան-
ներ ու դերասանուհիներ ունենալով
հանդերձ, զուրկ մնացած էր Հայե-
րէն ներկայացումներէ։ Սորա պատ-
ճառը ըստ իս, հասարակութեան ան-
տարբերութիւնը և ներուի մեղ ըսել,
թատրոնի վարչութեան զեղծումները
կը թուին։ Ուստի սոյն առաջին երե-
կոյթը, թէ Հայ հասարակութեան և
թէ թատրոնի վարչութեան համար փորձ
մ՚էր, փորձ մը, ուրկէ կարծեմ գոհ
եղաւ թատրոնի վարչութիւնը, սակայն
հասարակութիւնը, ոչ այնչափ։ Բա-
ցատրենք.

Թատրոնի վարչութիւնը, նոյն օրը,
հետեւեալ սպառնալից ազդը հրատա-
րակած էր։ « . . . Սոյն առաջին երե-
կոյթը, եթէ պատուաւոր ժան հասարա-
կութիւնը բարեհաճի ըստ արժանւոյն
պատուել իւր ներկայութեամբը, վար-
չութիւնս ալ, ինչպէս որ երկար տա-
րիներէ ի վեր Հայերէն ներկայացմանց
շարունակութեանը համար ամեն տաղ-
նապ, զոհողութիւն և աշխատանք
յանձն առած էր և կը շարունակէր ա-
նընդհատ, նոյնպէս կառաջադրէ ներ-
կայ ձմռան շրջանին համար ալ, առ
այժմ շաբաթը մէկ և բարեկենդանի
ժամանակ երկու անգամ ներկայացում-
ները շարունակել Հայերէն լեզուաւ,
ինչպէս որ վարչութեանս ամենէն մեծ
փափաքն էր և է. իսկ եթէ պէտք
եղած քաջալերութիւնը դարձեալ զը-
լանան մեզ մեր Հայ եղբարը, այն ա-
տեն, յաւօք սրտի կըսեմ որ, դարձ-
եալ պիտի թողուի Հայ սրբազրա-
թատրոնը լռութեան մէջ։» Արդ նոյն
գիչերը դրեթէ թատրոնի ամբողջ սը-
րահը լի էր, և խուռն բազմութիւն մը
կը գրաւէր վերնայարկը։ Բ։ցի 6–7
օթեակներէ, որոյմէ մի քանիին մէջ
ընտանիք կը գտնուէին, մնացեալնե-
րը պարապ էին։ Դիտեցի նաև թէ բա-
ւական օտարազգիներ ալ կային։ Հե-
տեւաբար ուրախացայ տեսնելով թէ,
Հայ հասարակութիւնը վերոյիշեալ ազ-
դարարութեան կը պատասխանէր, իւր
ներկայութեամբը պատուելով սոյն ե-
րեկոյթը, և ապագային համար խրա-
խուսական յոյսեր տալով։

Սակայն ի՞նչ եղաւ թատերասէր
ազգայնոց դժգոհութեան պատճառը,
և աւելի ճիշդը խօսելով, որտեղ ցաւը։

Ահաւասիկ։ Թատրոնի ներքին բա-
րեկարգութիւնը այն աստիճան խան-

միւքմմէլ իսի, զիրա մէրզում չինկեանէ
պիր քէրրէ պու պազը չէօպիւկիւն։, ասա-
լա թանըրմազ օլուր իսի։

Հէր նէ իսէ, Մօրալէս քէնտիյի պուլուն-
ճա, գումարիսանլատէն թօրանմըշ վէ սոյ-
տուղու իքի ատէմիէրէն հասալ իտիլմիշ օ-
լան թէմէթթիւլերի ճէպիլէրինատէն շըգար-
տը, վէ հըրսը թատարնտան նազի տիթրէ-
մէքտէ պուլունան էլիյլէ, ազչէ բաքէթլէ-
րինի պիրէր պիրէր չէօզտիւ, վէ պատէհու
միրալաեանը ազչէ քէսէսինի պօչալտարագ,
քէմալի սէվինճ իլէ պիլճիմիզ նուգուտու
մէվճուտէյի, դըյմէթ վէ իթիպարլարը իւգ-
րէ իսթիֆ իթմէքլիկէ պաչլատը, վէ պէօյ-
լէճէ ազ վագըթ զարֆընտա, քեաֆիֆէյի
պազչիչ վէ եաղմա ազչէէրինին իսթիֆլերի
որրասընա տիզիրտի։

Մօրալէս, իշպու սէրվէթին մէճմուլինի
հիսապ իտիպ, մըզ տարը մէվճուտու օն ի-
քի պին լիրաեը թէճավուզ էյլէտիկինի կէ-
սրիւնճէ, քէնտույի, իզհարը մէմնունիյյէթ
էյլէմէքտէն մէն իտէմ՝տի, վէ իշթէ պու
մէսլուր հալիյլէ,

—Ահ չէյթան, պէնիմ գըզդարտաշըմ
սէրվէթ ու իգպալի խաեաղ իթտիկի թագ-
տիրուտ, պէն անը հազրգաթէն էլտէ իտի-
եօրում, տէտի։

Պունուն իւզէրինէ, մէրգում չինկեանէ,
սէրվէթինի հիսապ իթմէք իւզրէ օթուր-
մուշ օլտուղու իսկէմէսինատէն զալգը, վէ
օտասընընը արա թարաֆընա տօղրու կիտիպ,
իւզէրինատէ, իքիսի տէ սամանլը տօլտուր-
ըլմուշ օլարագ պիր մինտեր վէ պիր եասը-
գը պուլունան գապա պիր գարեօլանընը
թախթասընը սէսսիզճէ գալտըրտը։

Իշպու գարեօլա թախթասընընը ատագ-
լարընտան պիրի, բէքլէշմիշ թօրրաղըն ի-
չինէ կէօսիւմիշ օլան էնլի վէ եասը պիր
թաշ իւզէրինէ վագ իտիլմիշ իտի։ Մօրալէս
պրչաղընընը ուճունու բէքլէշմիշ թօրրագ ի-
լէ մէգքիւր թաշընը արասընա սօգմասընյա,
թաշը գօլայճա եէրինատէն գալտըրտը, վէ
պու սուրէթլէ պիր ատագ էնիլիկինտէ վէ
իքի ատագ տէրինլիկինտէ աշըլան տէօրթ
քէշէլի չուգուրա տօղրու ֆէնէրինի ու-
զաթտը, վէ պու ըշտընը չաֆդըյա, մէզ-
քիւր չուգուրտէրուինտէ քիւլիեէթլի ալ-
թուն վէ կիւմիւշ ազչէ մէվճուտ օլտուղու
կէօրիւլտիւ։

Մօրալէս, էմրի թէայեէլլերի իչին լա-
զըմ օլան պիր մըգտար մէպալը պիր թա-
ռափա չըգարարգտան սօնրա, պազիսինի,
էվվէլճէ եըղտըմը օլան մէպալիդին եանընա
թէրաքիմ իթտի։ Պատէհու չուգուրուն
ազդընը, մէզքիւր թաշ իլէ պէթէքարտ գա-
ռաեը, գարեօլանընը թախթասընը տախի,
իշպու եասը թաշընը իւզէրինէ վագ էյլէտի։
Գունդարատան սօնրա, հարամի մագուլէ-
սինատէն պուլունան միւզիգանը, ֆէնէրինի
սէօնտիրրեպ, եաթազընա կիրտի, վէ չօգ
սիրմէ յիպ, տէրին պիր ույգուեա տալտը։

Պիր, Մօրալէսի քէնտի տայիրէսինտէ պը-
ռագարագ, կէ՛լիմ հէմիրէսինին օտասը
նա։

Հազրգաթը հալտէ Գարմէնի չիմտի թա-
նըեաճազը, վէ պիրինճի տէֆա օլարագ,
անը կէօրէճէյիզ, զիրա չիմտիեէ գատար
նիմ մէսթուր օլան մէզուրլինին սիմասը,
պիզիմ իչին պիր էտարա իտի։

Պու սրբատա կէնճ զըլ, գալընտան-
թէլալը պուրնուզունու իւզէրինատէն չըգար-
մըշ օլուպ, կիւմրահ սաչլարընընը գալընտ
էօրիիլէրի իսէ, ումուզլարը իւզէրինէ սար-
գըլաճագ եէրատէ, գատիֆէտէն մաամուլ
պիր թաճ միսիլլու, պաչընընը էթրաֆընտա
իչ իչէ սարըմագտա իտիլէր։ Հալ պու քի
իշպու ֆէվգէլատէ վէ ճալիպ պիր հիւսն
սահիպէսինէ, տէյիլ պէօյէ պիր թաճ, իլ-
լա հազրգի պիր թաճ գօնուլմագ լազըմ
իտի։

Բումլարընը սանէմլերինատէ էօրիլէն անն-
լար կիպի, քիչիք վէ գ.սս բուզ օլան
մէպպուրէնին անը ալթընտա, զաեէթ սի-
եահ վէ իչիտիմէմիզ տէրճէտէ միւնթա-
զամ գաչար պուլունուպ, պու նօգսանընը
քէմէրլերին ալթընտա իսէ, գարա վէ պէյ-
քի զիեատէճէ իրի կէօզլէր բաբլամագտա,
վէ պունլարընը չուգուր պէպքլերի տիւրլիւ
պէ տիւրլիւ ըէնքլերէ չսլար պիր սուրէթ-
տէ իտի։ Պուրնունուն ճիւղիճէ գարթալ
չէքլինտէ օլմասը, վէ տէլիքլերինին, հիա-
տէթ ու զարէգ էանասրատա թէվսի իտիլէր
պիր հէյեէթ ու Զարգա պուլունմասը,

Մարրպարընը գավմընը խաթընա կէթիրէր
իտի։

Մէզպուրէնին ալթուն սարըսը ըէնկինտէ
օլան եիւղիւնիւն պէեազլըզընը բարլատուն
տուտագլարընա կէլինճէ, պունտան ազ-
տէմ պէեան իթմիշ օլտուղուպ իւզէ,
աչըզ գըրմըզը ըէնկինտէ իտիլէր։

Իթթէ Գարմէն պու հալտ օլուպ, շու
ֆէվգէլատէ կիւզէլիկինէ պիհազընը մազ-
ուրէն, իսմա իթմէկէ, վէ սիւսթազպէլ
իւզէրինէ կիւվէնմէքլիկէ հազգ ու սէպէ-
պի վար իտի, վէ հեր չէյէ եէթիշմէքլիք,
վէ տիւնեանընը պա.էասընա կէօթիւրէն ա-
ռէճէյէրէ վասը օլմազլըգ, քէնտի իգթի-
տարընտան իտի։ Եվվէթ, պահթ վէ թա-
լէ քէնտիսինէ եավէր օլտուզճա, հեր չէյ
միւքիւն, վէ հաթթա միւհթէմէլ իտի...
Եվվէթ, մէզպուրէնին հուզուրունտա տիզ
չէօքէք, վէ անը սուլթան մազամընտա
սէլամամագ լազըմ իտի...

. . . . . .

(Տէվամ)

գարեալ և ապականեալ էր, որ կրնամ ըսել թէ, պարկեշտ մարդկանց զլուանք կը պատճառէր։ Օսմանեան թատրոնը չունէր ոյն պատկառելի երևոյթը, որ ընդհանրապէս հասարակաց կրթութեան նուիրեալ այսպիսի վայրերու յատկանիշն է։ Նա կարծես թէ թատրոնաձև գինետան մը կերպարանքն ունէր, ուր ամեն տեսակ անկարգութիւնք տեղի կունենային անարգել։ Անթրագթներու միջոցին բարձրաձայն խօսակցութիւններ, քրքիջներ, հայհոյանքներ և մինչև իսկ, կամաչեմ ըսելու, միաբերան խոզեր ու ոռնիներ կը լսուէին վերնատունէն, ուր ստորին կարգի մարդիկ լցուած էին։ Իսկ ներկայացման միջոցին, դերասանաց խօսքերը խափանող ոտքի և կաղին կոտրելու ձայներ, ինչպէս նաև սիկառ ծխելու սովորութիւնը, սովորական բաներ էին։ Ճիշդը խօսելու համար, վայրկեան մը թատրոն՝ մը մէջ գտնուիլս մոռցայ, և կարծեցի թէ Գարապուշախի գինետունը կը գտնուիմ։ Ընթերցողը թող չ՚փաղանց չը համարին մեր այս ըսածները, եթէ չեն հաւատար, թող հարցուներն այն գիլեր հոն ներկայ գտնուողներուն։

Բայց վարչութիւնը ի՞նչ միջոց խորհած էր այս անկարգութեանց վերջ տալու համար։ Ամենաազդո՛ւ միջոց մը։ Տնօրէն էֆէնտին բեմն ելլելով, հեռուեալ քանի մը խօսքերը արտասանեց բարկութեամբ. «Հազար անգամ լրագրաց մէջ գրուեցաւ թէ այսպիսի անկարգութիւններ չեն վայեր։ սակայն այս անկարգութեանց պատճառ եղողները կարդալ չը գիտցող անձինք ըլլալով, կաղաչեմ կարդալ գիտցողներուն որ խրատեն անոնք որպէս զի չընեն, ամօթ է։» Բուռն ծափահարութեամբ ընդունուեցաւ այս խօսքերը, և ամէն բան դարձեալ իր առջի վիճակն առաւ։ Տնօրէն էֆէնտին չէր գիտեր թէ այսչափը բաւական չէր, որովհետև կարդալ գիտցողներ ալ կային սոյն անկարգութեանց մասնակից, և ասկէց զատ, ո՞վ կը համարձակէր գինետունէն ուղղակի թատրոն եկող այնպիսի անձինք կարգապահութեան հրաւիրել, առանց ծեծ ուտելը աչք առնելու։ Ո՛չ, ո՛չ, կը սխալի թատրոնի պատուարժան վարչութիւնը, երբ բարեկարգութեան հսկողութիւնը ժողովրդէն կը պահանջէ։ Այս իր պարտքն է, և ոչ թէ ժողովրդեան։ Այո՛, իր պարտքն է առանց առաջքը տոնելու համար, աղդու միջոցներ ձեռք առնուլ, և թէ իր շահը և թէ իր պատիւը միանգամայն պաշտպանել։ Մեր ժողովուրդը տակաւին չունի այն կարողութիւնը, որով կարենայ ֆիւր թերութիւնները ճանչնալ և ինքզինքը ուղղել։ Ուստի վարչութիւնը պարտաւոր է հսկել թատրոնին բարեկարգութեան և ամեն ջանքու վատակ՝ ի գործ դնել՝ զայն պահպանելու համար։ Թող յայտարարութիւններ և արգելքներ բակցունէ թատրոնին մէջ ամեն կողմ, և մանաւանդ ոստիկանութեան մասնաւոր պաշտօնեայներ յատկացնէ, որք կարենան անկարգութեանց պատճառ եղողները՝ ի կարգ հրաւիրել, և մինչև իսկ, ՝ի հարկին, ստակը ետ տալով՝ դանոնք թատրոնէն դուրս վանել։ Սակայն այս բաներս բնաւոր միջոց մը չը համարուի, զի սա ամենէն քաղաքակրթեալ աղգաց մէջ անգամ ՝ի գործ կը դրուի, յոգուտ ժողովրդեան։ Ահա այս եղաւ սոյն գիշեր մեզ պէս շատերուն դժգոհութեան առաջին և մեծ պատճառը։

Դանք ներկայացման։ Ինչպէս որ վերը յիշեցինք, սոյն երեկոյեան ներկայացուելիք խաղը ԿՐՕՆԱՒՈՐՆ անուն թատերգութիւնն էր։

Այս խաղին մէջ ամենէն կարեւոր դերը Ադամեան էֆէնտին կը կատարէր, որուն դերասանական տաղանդը արդէն ծանօթ է աղգայնոց։ Ճիշդը խօսելով, Ադամեան էֆէնտին սոյն խաղին դիւցազնը եղող Ամբրոսիոս քահանային դերը ստեղծեց, դեր մը որ արդարև խիստ դժուարին և փափուկ էր, և հետեւաբար յանչափս գոհ ըրաւ հասարակութիւնը, որ երկու անգամ բուռն ծափահարութեամբ՝ ի տես կուտեց զինքը, և կեցցէներով յայտնեց իրեն իւր շնորհակալութիւնը։ Սակայն այս խաղը, որ արդարև ընտիր էր, կարծես թէ, թատրոնի վարչութիւնը, թերի և մեծագոյն մասամբ համբակներէ բաղկացեալ նոր խումբի մը յարմար գալուն համար ընտրած կերեւէր, որովհետև, ինչպէս որ շատեր իմացած են արդէն, վարդովեան էֆէնտիի հին խումբը իրմէ բաժնուելով, Անդրիանուպոլիս գացած ըլլալուն համար, չէր կրնար աւելի բարձր խաղեր ընտրել, զորս գոհացուցիչ կերպով ներկայացնելու համար յառաջադէմ դերասաններու կը կարօտի։ Ուստի կաղաչեմք վարդովեան էֆէնտին, որ, գոնէ Հայերէն ներկայացմանց համար, յառաջադէմ դերասաններէ բաղկացեալ խումբ մը կազմէ, ուրկէ թէ ինքը օգտի, և թէ հասարակութիւնը։ Թերեւս վարդովեան էֆէնտի առարկէ թէ քաջ դերասաններ չկան, և թէ գտնուողներն ալ դերասանական ասպարիզէն հեռացած են, և չեն ուզեր նորէն թատերական բեմը ելլել։ Սակայն կարծեմ թէ շարաթը մի անգամ բեմը ելլելու համար, այն էֆէնտիները որք հեռացած են դերասանական ասպարիզէն, կը յօժարին, Ադամեան էֆէնտիի պէս նորէն զմայլեցնել հասարակութիւնը իրենց տաղանդին վրայ, և կարծեմ թէ թատրոնի վարչութիւնն ալ զիրենք գոհ ընելու պարտաւոր է։ Վերջացնելով խօսքս, կըսեմ թէ, ինչպէս որ թատրոնի պատուարժան վարչութիւնը Հայ հասարակութենէն քաջալերութիւն կը պահանջէ, նոյնպէս Հայ հասարակութիւնն ալ վարչութենէն բարեկարգ թատրոն և ընտիր խումբ մը կը պահանջէ։

23 Հոկտ. 1878
Գում-Գարու Ս. Ս.

ԹԱՄՀԻՀ

Մանդումէնին 3882ինճի նիւսխէսինտէ տէրճ օլունան ոտանաւորտա մաթպատաճա պագը սէհվիեաթ վէ զու պսէմուշ օլտուզունտան թամհիհինէ իպթիտար օլունուր։

Մէղթիր ոտանաւորուն օնունճու սաթըրընտա «Նա որ դեռերկկ ինդարու խաղայրը» օլմուշ տուր։ Բէշդա 43 իւնճի սաթըրընտա պուլունան հոգիներ լուղէթի հոգիներ, վէ 44ինճի սաթըրընտա պուլունան նաէ վարդիներով լուղէթի շարդիներով, վէ 52ինճի սաթըրընտա պուլունան հոր լուղէթի հոր, վէ 53 իւնճիւ սաթըրընտա պուլունան ուրբէն լուղէթի ուրբէն, վէ 58ինճի սաթըրընտա պուլունան ֆոթէն լուղէթի ֆոթէ, վէ 66ընճը սաթըրընտա պուլունան Բոռնը լուղէթի տախի, Բոռնն օլտաճ պըր։

1872 (Պոն տիւ Թրէզոր (Սէրի Ա. Բ.)	20 1/2
Օսմանը պանգասը	8 1/4
Ռուսիա իսթիգրազը 1873	80 7/8
Մոսքը իսթիգրազը պիրէչիկ	53 7/8
» իմթիհազը	72 3/8

—ʊ—

Բարիս, 5 Նոյեմ.

Ֆրանսզ ֆոնտոսու 5 0/0 ք. գ.	112 5
» » 3 0/0 Ամորթիսմանը	78 25
» » 3 0/0	75 60
Էսհամը Ռումումի աչըլտը	11 5
» » գաբանտը	10 90
Պօրսատան սոնրա	
65 իսթիգրազը	70
69 »	68 75
73 »	58 75
Ռումէլի չըմէնտըֆէր սէհիմերի	41
Օսմանը պանգասը	457 50
Խթալեա ֆոնտոսու	73 77 1/2
Մըսրը ֆոնտոսու	283 75

—ʊ—

Բարիս (Պուլվար) Նոյեմ.

Ֆրանսզ ֆոնտոսու	5 0/0
Էսհամ Ռում.	

—ʊ—

Վիէննա, Նոյեմ.

Ամիս	
Լոնտրա	
Ռումէլի չըմէնտըֆէր	

—ʊ—

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՄԸ

Էսհ. Ռում. 24 հոկտ. ագչ. գր.	11 37
Էսհ. Ռում 25 հոկտ. սապկ. աչ.	11 36
Էն եիւքսէք	11 36
Էն աշաղը	11 34
Սաաթ 6 1/2 տէ	11 35
Իսթիգ. 63 (Մութօն) 6 0/0 ֆր.	65
» 65 (Մութօն) 6 0/0 ֆր.	68
» 69 (Բրինար) 6 0/0	65
» 72 (Պոնտիւթրէզոր) 0 0/0	20
» 73 (Բրինար) 6 0/0	57
Ռումէլի Շըմէնտըֆէր 3 0/0	42
Բէրօր	ֆր. 1 1/2
Հէվալէսիզ	ֆր. 1 1/2
Ադչէ ֆայիզի	0/0 11

—ʊ—

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Բրէտի ժէնէր. 6 0/0 Լ. Օ.	4 35
Սօսի. ժէն. 6 0/0 Լ. Ս. գր. ք.	4 30
Իսթանպոլ Պանգասը գ. ք.	6 5
Սօսիէթէ Օթթոման Լ. Ս. գ. ք.	3 4
Թրամվայ 5 0/0 Ղ. գ. ք	1 45
Լավրէօմ (մատէն) գ. ք. ֆր.	62

—ʊ—

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՅԻԱՋԱՍԸ

Օսմանը լիրասը 100 ղրուշ		Ղրշ. Փր.
Ինկիլիզ լիրասը		109 18
Ֆրանսզ ալթունու		87 16
Բօլ		89 17
Գերմանիզ ալթունու		51 7
Կէնեզ մէհիտիյէ	ֆարգը	6 30
Մէթալիք	ֆարգը	21
Պէնկա	ֆարգը	20
Պազը	ֆարգը	78
Խարպոն գալմէսի գաբիք		9 35

—ʊ—

ԳԱՒԻՄԷՆԻՆ ԻՒԱՋԱՍԸ

Էն եիւքսէք	325 20
Էն աշաղը	319 20
Սաաթ 6 1/2 տէ	324 10

Եիւզիւք գայիմէ պագըր հիսապը լէ

ՍԱՐԱՖԻՅԷ

Լոնտրա, 5 Նոյեմ.

Ինկիլիզ գոնսոլիտի	95 1/2
Էսհամը Ռումումի աչըլտը	10 7/8
» » գաբանտը	10 13/16
1865 Իսթիգրազը	14
1869 »	13 7/8
1871 »	52
1873 »	11 7/8

ԻԼԱՆԱԹ

Պէշիկթաշտա Հասան-Բաշա տէրէսինտէ Ապպաս Աղա մահալլէսինտէ Վէլի էֆէնտի սոգաղընտա գբրդ տէօրթ նիւմէրօտա քեռային ալթը օտա վէ իքի սուֆա վէ մաթպախ, վէ սէքսէն զիրա մըգտարը պաղչէ վէ թաթլը սուլու պիր գուեուսու միւշթէմիլ միւճէտտէ-տէն պիր պաղ խանէ սաթլըգ օլտուղունտան, կէօրմէք իսթէեէնլէրին, մահէլլէյի մէղբիւր իմամը էֆէնտիեէ միւրաճաաթ օլունաճաղը վէ բաղարլըղը տախի Թօխանէյի ամիրէ մուհաքէմաթ տայիրէսի աղասընտան պին պաշը ըիֆաթլու հաճի Սալիմ էֆէնտի իլէ օլաճաղը։

Թօքխանէյի ամիրէ իչին միւպասեասընա լիւզիւմ կէօրիւնէն եիւզ թօր գանավաչօ քէրպասընէն 94 սէնէսի չէհրի թըշրինի էվվէլինին եիկիրմի ալթընճը բէնչչէնպիհ կիւնիւ միւնագասասը վէ մէվճուտու անպար օլան թախմինա 2500 օդդա գատար քիւհնէ գասնագ գաեշշէբյա 3000 օդդա մըգտարը սարաճխանէ խուրտէսինին վէ պին պէշ եիւզ գբյեէ մըգտարը ճէտիտ Ֆրանսզ քավսալէ բարշասընէն եէվմէ մէղքիւրտէ միւզաեէտէսի իճրա օլունաճաղընտան, իթա վէ իշթիրասընա թալէպ օլանլարընն եէվմի մէղքիւրէ գատար Թօքխանէյի ամիրէ մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի։

22 Թըշրինի էվվէլ սէնէ 94։

Իմարաթը ամիրէ իչին լիւզումու օլան եիկիրմի իւչ պին ալթը եիւզ քիւսիւր գբյյէ Ինկիլիզ բիրինճի իլէ իւչ պին ալթմըշ պէշ գբյյէ մըգտարը Մըսրը վէ Թըրիէսթէ չէքէրինին վէ իքի պին պէշ եիւզ գբրդ տոգուզ գբյյէ ռուղէնի չէրվիշին, իշպու չէհրի ռումինին եիկիրմի պէշինճիհ կիւնիւ միւնագասասլարընա պէտ օլունաճաղընտան, թալիպ օլան թիւճճարընն, չէրայիթինի անլամագ, վէ միւնագասալարընտա պուլունմագ իւզրէ, նիւմունէլէրի իլէ պէրապէր, եէվմի մէղքիւրտէ սաաթ եէտի վէ սէքիզ բատտէլէրինտէ էվքաֆը հիւմաեուն խաղինէսի գօմիսիոնունա կէլմէլէրի։

22 Թըշրին էվվէլ սէնէ 94

Տուպիօ ուսուլի իւզրէ տէֆթէր թութմաեա աշինա պիր զաթ, եա պանքէր վէ եա թիւճճար եանընտա եազընճըլըգ իթմէք իսթէտիկինէն, լիւզումի օլանլարընն, մաթպաամըզա միւրաճաաթ իյլէմէլէրի։

ՆՈՐ ՕՐԱՑՈՑՑ
1879
ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ
Տպագրութիւն Զարդարեան
Կը ծախուի գին 20 փրյ. Մէճիտ

ԸՆԴԱՐՁԱԿ ՕՐԱՑՈՑՑ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ
1879
ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ
Տպագրութիւն Զարդարեան
Գին 40 փարայ Մէճիտ

13 կենդանագիր պատկերներով զարդարեալ։ Սոյն ընդհանուր օրացոյցը բացի բուն օրացոյցէն կը պարունակէ նաև վերջին Ռուսս-Յաճկական պատերազմին համառօտ պատմութիւնը, առողջապահական ամենակաւորագոյն գիտելիքներ, բարոյական սկզբունքներ, խայթման, այրածի դեղեր, ընտանեկան ճճիներ ջնջելու կերպեր։ Ասոնցմէ զատ Ազգային նշանաւոր բանաստեղծ Բոմաս Բաթիպայի յոյներու Բոռէ վերնագրով մէկ չնաչխարհիկ ոտանաւորը։

Կը ծախուի Զարդարեան վաճառատունը, Սուլթան Համամ փողոց, Աչբը էֆէնտի խանի դիմաց թիւ 12 և ամեն գրավաճառաց քով։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

Դալաթատա Բէնչչէմպէհ-բաղարընտա
Ն. 41 Իբսի խանընտա